

«ՄՈՌՅՈՒԱՌ ՏԵՏՐԱԿ»ԵՆ

ԵՐԳԸ

Նորէն ջութակը՝ տըրտում
Բանաստեղծի մը գերին,
Կուտայ մոոցուած սէրերուն
Սրտախըռով մեղեդին,
Եւ սարսըռանին անպատում
Հովին լիուած ծառերուն...

Ու փայտէ սիրուն արքնցած
Տակաւ կ'ապրի՝ Ապրոդին
Տառապանիքը մըքամած,
Երազ – յոյսերն որ չունին
Ոչ հանգըրըւան ոչ ալ հուն,
Եւ կը հարցնէ մորմորուն...—

— Ո՞վ դոդացող ձեռք անզուք,
Այս վշտոտ երգն որո՞ւնն է
Որ պրկըւած մատներուդ
Երակներով՝ կ'արիւնէ
Ու կ'այրէ զիս անդադրում...
Կը հծծէ միւսն՝ — Ամէնո՞ւն...

ԵՐԵԿ ԵՒ ԱՅՍՈՐ

Սարդի քայլով սէրն որ կապեց մեր նայուածքը մեր
սրտին,
Նաշխուն, նրբին, այլ դիւրաբեկ թել մըն էր լոկ մետաքսի.
Եւ որ գուցէ դառնար հովին, կամ քոչունի մը խաղին
Զոհը դիւրին, ու մոոցըւէր՝ ինչպէս ծուխն որ կ'անհետի..

«Սարդը» սակայն բաղդն ունեցաւ խաղաղ, բեղուն
օրերուն,
Ու միացուց, բազմապատկեց հիւսքը կապոյտ ոստայնին:
Եւ արդ կասկածն իսկ բաժաննան ցաւ ու վշտով է լեցուն,
Թէպէտ ա'լ գորշ, պիրկ առասան մըն է մետաքսը
նախկին...

ՅՈՒԱԿ ԶԱՆԳԻ

ՈՒՂԵՐԾԻ ԼԻ

— օօ —

Օրն է յոզհած, մինչ նոյն խանդով գետակին շուրջը
շափիւդայ

Կը պատմէ դեռ հեքեաքն անվերջ՝ իր ափերուն
քուրումնաւէտ:

Կամուրջն անդին բարսիներուն քանձը շուրջը
կը զովանայ,

Որոնց ետին արեւն ոսկի կը համբուրուի լեռներուն հետ . . .

Վերջալոյս է: Կուզամ նորէն սաղարթախիտ ուռիխ մօս,
Հոն՝ ուր ուժեղ, հաստ արմատ մ'իր ընդերքներէն

հակած շուրին՝

Կուրծք է տրւեր որ նազելի, փախստական գետակը հոտ
կենայ, կանչէ, — սէր քէ անէծք ըսէ իրեն բան
մ'առանձին . . .

Այս սիրահար մե՛ծ ուռենին: Կախարդանքին գերի
անդառա,

Կարծէք պիտի զրկուի ահա փրփուրին հետ նայատի պէս:
Բայց չի հասնիր: Եւ սիրածէն միշտ պարապով մը
քածնիւած

Կը քոլու որ վիշտն իր աննար նրւագերգէ գեփիւռը հեզ . . .

Դեռ մինչեւ ե՞րբ պիտի այսպէս ինքն իր վրայ ծրոի,
կը քի.

Անոնց շուրջի անցուդարձին՝ միայն վախճանն իր
որոնայ . . .

Ե՞րբ պիտի ա'լ հոգին կապող արմատներէն ձերբազատուի,
Եւ — ո'վ անզուր — մահուան զընով իյնայ հեղուկ
կուրծքին վրայ . . .

**

Վերջալոյս է: Եկած նորէն ուռիխ մօս կ'ըսեմ խօսքեր .

Մըտածումներ՝ որոնիք երբեք չեղան ծառի մը կեղեւին

Սարսրուանքները մըտերիմ: Մըտիս ծարաւը որ կ'այրէր,

Մոոցաւ, աւա՛դ, ք'անոր շրբներն արդէն շուրին մէջը

կ'ապրին . . .

ՅՈՒԱԿ ԶԱՆԳԻ